

Սարգիսյին ընկերութեան մէջ այս չափ պակասութիւններ չէին ըլլար՝ թէ որ ամէն մարդ ջանար իր անհանգստութիւնները՝ փառասիրութիւնները սանձելու, չէ թէ իր յաջողութիւնները աւելցնելու անհոգ ըլլալով, չէ թէ ծոյլ և անզգայ ըլլալով, որ ասոնք ալ պակասութեան մէկալ ծայրերն են. այլ գեղեցիկ և ոչ խենթութիւններու ու նախանձոտ փառասիրութեանց ետեւէ ըլլալով, այլ սահման դնելով անոնց այն կտորները՝ որոնցմէ անդին անցնիլը կարելի չերենար. այլ ըսելով, «Սթէ չկրցայ հասնիլ այն բարձր աստիճանին որուն ինքզինքս արժանի կը կարծէի, աս ցած աստիճանիս մէջ ալ նոյն մարդն եմ, ուստի և նոյն ներքին արժէքս ունիմ» :

Ան ատենը միայն կրնայ մէկը անհանգիստ ըլլալ ու փափաքիլ որ իր աշխատանացը համեմատ վարձք ընդունի երբոր իրեն և իր ընտանեացը ապրուստին համար հարկաւոր է այն վարձքը : Հարկաւորէն անդին, այն ամենայն աւելի յաջողութիւններուն՝ որոնց փափաքելը յանցանք չէ՝ անխուով սրտով պէտք է փափաքիլ : (Թէ որ եկան՝ Մտուծոյ փառք. անոնցմով քու կենացդ դառնութիւնները քիչ մը կրնաս անուշցնել, ուրիշներուն ալ օգնութիւն մը ընել : Թէ որ չեկան՝ նոյնպէս Մտուծոյ փառք. կրնաս լաւ կերպով ապրիլ նաև առանց շատ մխիթարութեանց, և թէ որ ուրիշներուն չկարենաս օգնութիւն մը ընել՝ խղճմտանքդ չզարնէր :

Ձեռքէդ եկածին չափ աշխատէ որ օգտակար ու պիտանի քաղաքացի ըլլաս, և ուրիշներն ալ անանկ ընես, անկէց ետքը թող ինչ կ'ուզէ ըլլայ : Տեսած ա նիրաւութիւններուդ ու խեղճութիւններուդ վրայ երբեմն երբեմն հառաչէ, բայց անոր համար նայէ որ արջ մը չդառնաս, մարդատեաց չըլլաս, այն սուտ մարդասիրութե մէջ չիյնաս որ մարդասիրութիւն ալ գէշ է, և մարդկանց բարիքը կ'ուզեմ ըսելով՝ արեան ծարաւի է, ու զարմանալի շէնք մը շինելու փափաքելով՝ եղածն ալ կը քանդ է, ինչպէս որ սատանան ալ մահու կը փափաքի :

Այն մարդն որ ընկերական վիճակին պակասութեանցը շտկուելուն թշնամի է, կամ անզգամ է և կամ խենթ. բայց ուլ ալ որ այն պակասութիւնները շտկել կ'ուզեմ ըսելով՝ անողորմութիւնը ձեռք կ'առնու, նոյնպէս անզգամ և կամ խենթ կ'ըլլայ, մանաւանդ թէ առջինէն ալ մէկ աստիճան մը աւելի :

Առանց սրտի հանգստութեան եղած մարդկային դատաստաններուն մեծ մասը կամ սուտ են և կամ չարութեամբ եղած են : Սիայն սրտի հանգստութիւնն է որ քեզի ոյժ պիտի տայ նեղութեան մէջ, սիրտ պիտի տայ բարեգործութեան մէջ, և պիտի ընէ զքեզ արդար, ներողամիտ և ամենուն սիրելի :

ՓԻՆԼԻԲՈՅ



Ա Ռ Ա Կ

Սարգիսյան :

Ան հրեշտակը որ ծաղկանց վրայ կը հսկէ և գիշերուան խաղաղութեան ատեն երկնից ցօղը անոնց վրայ կ'իջեցնէ, գարնանային օր մը վարդի մը շուքին տակը կը ննջէր :

Երբոր արթնցաւ զուարթութեամբ մը ըսաւ. «Սիրելի որդեակ, չնորհաւ կալ եմ քու անուշահոտութեանդ ու զով ստուերիդ : Եթէ ասկէ աւելի ուրիշ բանի մըն ալ կրնաս փափաքիլ, պատրաստ եմ կատարելու : — Սէկ նոր զարդով մըն ալ զարդարուէի » պատասխանեց վարդին ոգին : Ան հրեշտակը զծաղկանց թագուհին սարգ մէկով մը զարդարեց :

Այեւթացաւ պարկեշտ զարդարանքով մէկահոտ վարդը, որ իւր սեւին մէջ ամենէն գեղեցիկն է :

Ով օրիորդդ պարկեշտասուն, թող սուտ պչրանքներն ու փայլիլուն քարերը, և հետեւէ մօր բնութեան դրած ճամբուն :

( Մտք Վերամտաբերի Գերմանացոյ ) :